

որ Մոլդավացիք եւ Թրանսիլվանիայի Հայոց և Սլաւոնի-  
աւ հաստատուելու տարին կը գտէ 1663: — Տի Schmidt,  
անդ. էջ 118:

(Հարանսիւնի):

ԼԵՂՈՒՐԱՆԱԿԱՆ

ԲՆԻՆ ՄԸ ՀՈՅԵՐԸ ԲՈՒԵՐՈՒ ՍՏՈՒԳՈՐԱՆՈՒԹԻՒՆ

Հայերենագէտ գաղղղացի գիտնականն A. Meillet Փարիզի Լեզուագիտական Ընկերութեան Յիշատակագրոց մէջ<sup>1</sup> հրատարակած է ձայնագիտական տեղեկութիւններ, որոց մէջ է մասնաւորի կը զննէ «Տանգրափակ նշանագիրը (les oclusives sourdes) Հայերէնի մէջ», եւ ապա քանի մը Հայերէն բառերու ստուգարանական մեկնութիւնը կը գնէ: Առաջին մասին մէջ, որ զլուս ձայնագիտական նկարագիր ունի եւ միայն ձայնագիտաց համար կարեւոր կրնայ ըլլալ, այս հետեւութեան կը հասնի հեղինակը թէ հնդեւրոպական p. t. k օ Հայերէնի մէջ ֆ. ք. + կը գառնան (սասնոց հաշուերու քանի որ քարտազի դէպքերն.) եւ թէ «այս օրէնքով Հայերէն լեզուի յոյնագիրութեանը (Lautverschiebung) կատարելապէս ընթացակից կ'ըլլայ գերմանական ձայնագիրութեան», եւ գերմանական ստուգարանական մեկնութիւնն այսպէս կու տայ. «Դասնօթ է որ եւրոպական g, ք. = հնդկերէն g, h - Հայերէնի մէջ ձ կ'ըլլայ. այսպէս օձ = յունար. μέγας, սանկիր. mahānt; ձնօք = յունար. γένος, սանկիր. hānu-; բայց երբ յունար. εχώς, սանկիր. ahām բառերու գիծացն Հայերէնն եւ կը քաննենք՝ ուրոյն կանոն մըն է այս, այսինքն Հայերէնի մէջ ձ ձայնը բարձայնի առջեւ կ'ըլլայ ու Հմմտ. ֆէձ եւ ֆիթ. կը քաննենք նաեւ «գերեցեա» (= \*գերեցեա) «երեցեա» ձեւի գիծաց: Այսպէս եւ յառաջ եկած է բարձայնի յառաջ գտնուող \*եձ ձեւէ: Եթէ \*eg, h ձեւէ մ'ենթագրենք՝ \*եւ ձայնը կը ծնաներ, որ կրնար ըլլալ. հմմտ. քիչ, մեշ, սանկիր. mābyam եւ լատ. mihi (\*meg, bi.)

Ասի գառն Եօթը Հայերէն բառերու ստուգարանութիւնը կը գնէ հեղինակն իւր գրութեան մէջ, որ են. «1. Ընք եւ ըսք հնագոյն \*ըք եւ \*սսք ձեւերէ կրնան յառաջ գալ իբրեւ նախակից ձեւեր (formes proclitiques). հմմտ. «ի վերոսոսք, 19 «յերինասոսք» են, որ կը հոսցնեն \*սսք հնագոյն ձեւն եւ անոր նախնական նշանակութիւնը իբր — «սկռաւ, անդտին ի», իսկ \*քք եւ \*սսք գիրուս կրնան հնդեւրոպական \*entos (յուն. έντός) եւ \*ut'os (\*ud-մասնիկ-tos) ձեւերէն հանուիլ: 2. Ա- մասնիկը մերձատրութիւն կը նշանակէ: Կրնայ կարծուիլ որ ուետի հնագոյն նշանակութիւնն էր «առջեւը», ինչպէս ստով բառը: Այն սանն պէտք է յունարէն πρօ եւ նա բառերու ընտանեաց մերձեցնել. — սս- անշուշտ է կը ներկայացընէ. իսկ սկզբնն p եւ ոչ հնդեւրօպացիք է:

Յ. Մեք. հմմտ. յունար. μέγρι. 4. 8. հմմտ. սանկիր. achā. Սկզբն ձայնաւորն ինկած է, ինչպէս նաեւ է շ, որ նախակից (proclitique) ձեւ է ոչ ժխտականին. շ կը համեմատի սանկիր. -ch-, ինչպէս այց հմմտ. սանկիր. ichā. (Sku de Lagarde, Arm. Stud. n° 2257.) 5. Պուկկէ (Beitr. zur etym. Erläut. der Arm. Spr. p. 23 եւ 24) կը յնչանաւէ «ի մեր» բառին ստուգարանութիւնը, զոր կ'առաջարկէ Հիւլպման (սանկիր. vartsman, լիթ. wirszus են.) — Ըստ Պուկկէի հնդեւրոպական -rs - կ'ըլլայ ի հոյ, — ուս. բայց այս օրինաց համար ի վկայութիւն բերուած երկու յառաջիկա եւ մասնաւոր բառերու մէջ — է ք գրի տեղ յայնքը. անգլականին պատճառաւ: Թէ ճիշդ է Հայերէնն այս բառը լիթ. wirszus ենն բառերու հետ համեմատելը՝ հաւանական կ'ընէ ֆեր (ի վերջ քան) մասնիկը. գտնենք որ հնդեւրոպական սկզբնատառա W Հայերէն է կ'ըլլայ, իսկ երկու ձայնաւորաց մէջ եզրու է կ'ըլլայ է. 6. Երսոս. հմմտ. յունար. γύρος. 7. Երեւի. հմմտ. յունար. πρέπειտ (երեւելի ըլլալ, նմանել.)

Այս հաստատին մնացեալ մասերը Հայերէնի հետ կապ չունին. այլ յունարէն եւ լատին լեզուաց համար քանի մը գիտողութիւնք են:

Հ. Յ. Տ.



Գ Ր Ա Վ Ա Ն

ՀՈՅԵՐԸ ՉԵՐԵՎՐԵՐ ՎԵՆՆԵՐ ՎՈՅՈՒՐԱՆ ԳՐԱՆԸ

(Հարանսիւնի):

6.

[Cod. Arm. 6]  
Ռձ19: = 1684 (\*)

ՅՈՒՂԹԸ 132: — ՄԾԾՈՒԹԻՒՆ 14.5X10.5 cm.  
— ԳՐՈՒԹԻՒՆ միասին 8,5X6 cm. — ՏՈՂԸ 19: — ՆԻԻԹ. մագաղաթ որոնի եւ մարտ: — ՎԱՄԸ. կաշեկազմ, ոսկեզարդեղով, մէլտնոք խաւ. եւ թիկունքս ոսկեզարդ որոշմանս N. 574: — ՀՆԻԳԱՄԱՆԸ. ընդհանրապէս լատ. բայց տեղ տեղ բառական միասին: — ԳՈՐ. ընդհանր մարտը. տեղ տեղ շատ մասը եւ գնդեցիկ: — ԼՈՒՍԱՆՑԱՄԱՐԻԸ շատ բազմաթիւ եւ գնդեցիկ ոսկով եւ այլ կենդանի գոյներով: ՅՈՐԱՄԸ կան նրկու, զՈՍՅՈՐԱՄԸ կան զիւր: ԿՄԱՐԸ թուով նրկու, մծծ. ամենն ալ գնդեցիկ, գոյք այլեւայլ. կայ եւ ոսկի: ՄԳՁՐԱՍՏԱՆԸ կարմուս են: — ժԱՄԱՄԱՆ. Ռձ19: (= 1684) (\*): — ԳՈՒԶ. կ'երեւայ Մովսէս Աբղայանի: — ՏՈՂԸ. ընդհանր: — ՏՐԸ. Գատուն ընդհանրի (Ուտըր գրչի): — ՅՈՒՍՏԱՍՎԱԳՐՈՒԹԻՒՆԸ. թղ. 4, 23a, 131a, 132a, 132b. — ՏԵՂՎՈՒԹԻՒՆԸ: Առաջին (գաղապար) թղթին տեղի գրանած է. Rituale est: Cereemoniale Epiiscoporum Armeniorum, Armenicè scriptum, quod Ser. Archiducè Austriae Carolò Leopoldi Magni ac Magdalenae Ducissae Neoburgicae filio in vigilia SS. trium Regum praesentavit Narcissus Elachei) Capellanus Caesars Armenus 1697. (Մաշտոց, ծիսարան կախկաղապաց Հայոց, գրով կ'իս բարձաւ, գրք Օգոստ. Արեղացի Աստղակի Կարողնի՝ որդու Լեւոնդան Մծծ ի ղրպուէի տիկնոջն Մովսէսովն որդուսն ընդարձագոյն յառաջ նում անոր (ի նախատունակի) տնի Սրեղացի՝

<sup>1</sup> Mémoires de la Société de linguistique de Paris. Tome VII, Fascicule II. Paris, 1890 pp. 161—167: Notes de Phonétique par A. Meillet.